

ՄԵՐ ԶԵՒԵՐ ԵՒ ԳՈՅՆԵՐԸ

Դիտեցէք մէջ մը սա մարդ նորելուկ
Որ թէպէտ ունի հայու կերպարանք,
Խօսի հայերէն սահուն և դողտրուկ,
Բայց կ'արհամարհէ չայուն դաւանանք:
Ասոր հետ նաև ազգութիւն մոռցած՝
«Լատին եմ» կ'ըսէ յաւէտ պաղարիւն.
Եւ օտար հովով ուռած, շփացած՝
Զի՞ սիրեր հայր—եղբայրն համարիւն:

Դիտեցէք մէջ մը սա մարդ նորելուկ
Որ թէպէտ օժտուած հայու տիպարով,
Խօսի ու կարդայ հայ լեզուն փափուկ,
(թէ՛ւ շատ անգամ օտար շեշտերով):
Բայց չի՛ ընդունիր ծէսերն հայկական,
Ոչ ժամ, պատարագ, ո՛չ շարականներ,
Ազ ձևեր առած միշտ օտարական,
«Փռօդէսդան եմ» կ'ըսէ անտարբեր:

Դիտեցէք մէջ մը սա մարդ նորելուկ
Որ յուսահատած հայ ազգէն, կրօնէն,
Փոխէ դաւանանքն յար յուսախարուկ
Շլացած օտարին սուտ փուտ լոյսերէն:
Որպէս թէ չըլլար ինքն հայու զաւակ,
Կ'անարգէ հայր՝ նման օտարի,
Եւ դաւանելով օրթոդոքս հաւատք,
Կը մոռնայ լեզուն ու տոհմն հայրենի:

Դիտեցէք մէջ մը սա մարդ նորելուկ

Որ թէպէտ ունի ցեղանուն հայու,
 Բայց լեզուն ու բարք, խօսքն ու կոտրտուք
 չայ յատկանիշէ հեռո՛ւ են հեռո՛ւ:
 Զի մեր այս «Միւսիւն» կամ թէ «Ճէնթըլլիչն»
 Չունի աղգութիւն (!) և ոչ ալ՝ կրօն (!!),
 Այլ անարգելով նո միշտ այս ամէն,
 Է «Գօսմօրիթ» կամ «Ձորիմասօն»:

Դիտեցէք մէջ մը սա մարդ նորելուկ
 Որ գաւանանքէ մուրիշ դաւանանք
 Ցատկէ ըստ շահու մտքով լեղեղուկ.
 Զուրկ սկզբունքէ և անպատկառանք:
 Սա գետնառիւծի մը յար և նման
 Ըստ պարագայի կը ստանայ նոր գոյն,
 Զի իր նպատակն ու միակ պայման
 Է դրամ շորթել. վա՛ լ խարուողներուն:

Դիտեցէք մէջ մը սա մարդ նորելուկ
 Որ թէպէտ պարծի հայու անունով,
 Արհամարհելով օտարին իսկ շուք,
 Փակչած ալ կրօնին պինդ համոզումով:
 Բայց երբ թափանցես իր կեղևէն ներս,
 Չայ հանգամանքէ զուրկ դտնես պիտի,
 Եւ կրօնին ալ՝ միայն մակերես,
 Կարծես զայն հաղած նման զգեստի:

Ահա՛ ասոնք են սոյն ժամանակի
 Մեր գուներ, ձեւեր—բա՛րք դարավերջիկ.
 Որ արև մուգքէն փչած խորշակի
 Արդիւնքն են՝ տեսքով իրը լուսազդեցիկ:
 Ուրեմն բա՛ւ է խարենք ինքզինքնիս,
 Իրը լուսաւորեալ դարու զաւակներ,
 Մինչ մութ պատած է ո՞հ, բոլորտիքնիս,
 Եւ կեա՞նք չը սեպենք մահուան ժանտ նետե՛ր...:

Վան.

ԾԻԼՎԱՆ